

## ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ

ԶԵ՞զի, հայ մայրեր, ընծայ բոցեղէն՝  
Գարնամ ծաղկիներն, առտըւան ցագիք,  
Գե՞ղն որ կը պթօնէ վիհարինն ամէն,  
Փա՛ռն որ կերտեցին մեր հայ մարտիկներ:

Մայրեր, հայ մայրեր, լուսայ ակունքներ,  
Ա՛վ դուք հայ կեանքի հըրեղն ակեր,  
Դուք հոսեցացիք մեր սրտերն մէջ  
Ցաւերժ ըլլալու շերմուքինն ամէշ:

ԽԵԶ խորհուրդներով, բայրալ շագեցիք  
Մեր հոգիներն ուր՝ փալփուն, մշտակայ՝

Սիրոյ, մեծութեան սրլացքն երկնաժիգ  
Կոբողաեր է զիբը լեռն Հիմալայա:

ԽԵԶ հուրով, լոյսով արքեցուցիք մեզ  
Որ հայ աւիւնով, կըրակով առիի  
Ամէն գիշերաւն գերեւ՝ բացակը  
Մեր սիրտն արշալոյս մ'իրեւ կը բացուի:

Ա՛խ, արեւն ըլլար ոսկեզօծ մելամ,  
Սիրեւ իրեւ գրիչ անոր մէջ նիրած,  
Մէն մի տըրոփի՝ բառով մ'ազուական  
Զեր փառքն երգէի, ձեր փառքն ամվախնամ:

Ա. ՍՈՓՈԿԼԵԱՆ

## Ք Ր Ո Ն Ի Կ

Ընդիանուր կացութիւնը եւ մեր ազգային  
դասը — Քաղաքական ընդհանուր կացութիւնը  
կը շարունակէ մանալ մութ, եւ նոյն հակ կը դառ-  
նայ հետզհետէ աեկա կնճռու ու ճատեա:

Անգուածերիկեան պլոքը եւ Խորհրդային  
Միութիւնը ներկայ բռպէի գրեթէ բռուր էական  
հարցերուն մատին իրենց անհամաձայնութիւնը  
կը փոեն, մերթ շտա բռուն ձեռով: «Ձեր ազգա-  
յին հարցին Միացեալ Ազգերու օրակարգին մէջ  
դրուիլը եւ ուեւ լուծուն մը ստանալը կարելի  
դարձենելու համար սպասելու էք «սառերու հաշ-  
ման բռպէնն», ճիմայ ամէն ինչ ստոած է, կարծը  
է, ըստ մեզի Պ. Փօրդ Պիտօ, որ այն աստեն  
Ֆրանսիայի վարչական ու արտաքին գործոց նա-  
խարար էր, երբ քանի մը Քրանսացի մէծանուն  
հայասէլ անձաւութեանց հետ ցացինք իրեն  
հետ տեսնիցնութիւնը մը ունենալու: Այդ համան  
ժամը (17օն տիր տէծէլ) զեռ հեռու է հասած ըլ-  
լալէ: Ընդհականակն, ստաերը կը թուին հետըդ-  
հետէ աելի կարծրանալ. մինչդեռ մեր դատին  
խաղաղ լուժման համար անհամեշտ է որ ազա-  
տաւէր մէծ ազգերը՝ որոնց գերման Հիմլէրեան  
բռնակալութիւնը ջախչանելու համար միացան՝

փոխակարձ, զիշողութիւններով բոլոր կարեւոր  
հարցերը համաձայնութեամբ լուծելու աիրական  
ուղղութիւնն ընդգրկեն նթէ երկու հսկաներուն  
միջնեւ լիակատար համաձայնութիւն մը չգոյանայ  
եւ իրենց զիները երրորդ համաշխարհային պա-  
տերազմի մը յանդին, ատիկա ամբողջ աշխարհի  
համար ամենամեծ գիրավանութիւն մը պիտի ըլ-  
լայ, իսկ մեր թանկացին հայրենիքին, Մորոքա-  
յին Հայաստանին համար, որ՝ ընդգրիմադիք եր-  
կու վիթիարի զանգուածներուն մէջտեղը «ոսքի  
տակ» տեղ մը կը գտնուի, ահաւոր աղէտ մը պի-  
տի ըլլայ, ա՛մեան զոհաբերութիւններով ու  
աշնանան աշխատաւթեամբ վերակառուցածն մեր  
ազգային տունը քարուքանդ պիտի ընէ: Զեմ  
կարծէր սակայն որ այդպիսի աշխարհասասան  
բայխում մը անխոսափելի գառնայ: Ամէն պա-  
րագայի մէջ, անիկա մօտադրտ չի կրնար ըլլալ: Աղասական ազգերը որոնք Հիմլէրեան Գերմա-  
նիային յաղթէն, ամենամեծ զոհաբերութիւն-  
ներու գնով այդ յաղթ անկը շահեցան, յոզնած  
են, գիտւար թէ անոնց զեկավարները համարձա-  
կին իրենց ժողովուրդներու գիմուն նոր պատե-  
րազմի մը աղէտը շըթայազերծել փութալ: Ան-